

● Գ Ր Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ռ Ա ●

ԱՆԱՆԻԱՄ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՇԽԱՐՀԱՅԵԱՅ-
ՔԲ : Գրեց՝ Պ. Տ. Խըլովիան : Երևան,
1964 : Լարակազմ, ութածալ, 198 էջ :

Հմայիչ անուն մըն է Անանիս Շիրակա-
ցի՝ մեր հին դիտնականներու և մատե-
նագիրներու շարքին, և արգեն վաղուց
դնահատուած մեր մէջ : Սակայն, աննա-
խընթաց կերպով՝ այս վերջին քառորդ
դարու ընթացքին ուսումնասիրուած,
հրատարակուած, պրատուած և քննը-
ւած մատենագիր մը եղաւ, և իր գործե-
րուն, ինչպէս նաև իր մասին՝ բաղմաթիւ
մանր ու ընդարձակ գիրքեր և ուսում-
նասիրութիւններ հրատարակուեցան :

Շահեկան աշխատութիւն մըն է նաև պրախօսուած ներկայ հատորը : Էջ 5ով կը սկսի «Ներածութիւն» . իսկ էջ 7ով՝ «Ա-
նանիս Շիրակացին և նրա Աշխարհայեաց-
քի ակունքները» (Ա. Վլուխ) : Աւրախու-
թեամբ կը ճայնակիցինք Խըլովեանին՝ թէ
«սիսալ կը լինէր անտեսել ու թերագինա-
հատել հայկական ուսումնական հաստա-
տութիւնում ու ինքնազարգացմամբ Շի-
րակացու ձեռք բերած դիտական պաշարն,
ու ամէն ինչ վերապրել Տիւքիկոսի զպրո-
ցին» (էջ 7) : Արգարեւ կարելի չէ որ հայ-
կական զիտութիւնները (ճարտարապե-
տութիւն, ճամարողութիւն, թժկութիւն,
և այլն...) սկսած ըլլան Շիրակացիով,
երբ այդ զիտութիւնները անտարակոյս
լաւ զարգացած կ'երեւեին Հայաստանի և
նախահայաստանի մէջ (որուն Աւրախու-
թիւններ) : Երկիր մը՝ որպիսին էր Հայաս-
տան, որ Շիրակացին առաջ ունեցած էր
ամենափառաւոր ըրջաններ, չէր կընար
մուրացածոյ զիտութիւն ունենալ, երբ
Խորենացիի, Դաւիթ Անյաղթի, Եղիշեիկի
և նմաններուն պէս մեծ դիտական և մա-
տենագիր տիտաններ ունէր, առանց լիշե-
լու անհասանների կարողութիւնները՝
ուրինք էին Մերոպ Մաշթոց և Մահակ
Պաթեւ : Բարձր զիտութիւն մասին կը
վկային Շիրակացիէ առաջուայ Հայաս-

տանեան և նախահայաստանեան ջրանցք-
ները, ճարտարապետական կողմողները:
Խըլովեան լաւ կը պաշտպանէ այս կէտը :

Խըլովեան, ինչպէս նաև Խորհ. Հա-
յաստանի ուրիշ զրոյներ, զրեթէ յուսա-
հատ ճիկ կը թափին պաւղիկանութեան
և ուրիշ աղանդառութիւնց՝ արդիա-
կան և հասարակական չապիկ հաղցնելու :
Պաւղիկանութիւնը, զոր Խըլովեան կը
ներկայացնէ, էջ 15-16 մասնաւրաբար,
նոյնիսկ հեռաւոր նմանութիւն իսկ չու-
նի քրիստոնէութեան հետ, մինչ լաւ ծա-
նօթ է որ Պաւղիկանութիւնը քրիստոնէ-
ական աղանդ մըն էր :

Խըլովեան սխալ կ'ըմբռոնէ նաև Շիրա-
կացու պայքարը կամ զանգատալ՝ եկեղե-
ցական աղիտութիւնն, անրարոյութիւնն
գէմ, և զայն կը կարծէ ուղղուած ընդ-
գէմ եկեղեցիին իսկ : Հոս վիճել այս
մասին Խըլովեանի հետ՝ մեզ շատ հեռու-
ները պիսի տանի, և գրախօսականի մը
սահմանները երբեք թոյլ չեն տար ասոր :
Այժմողութիւննէն զուրս հանուած իր մէջ-
բերումները, յիշած հանելուկները եր-
բեք չեն ապացուցաններ ինչ որ ինք կ'ուղէ
կարծել : Շիրակացի՝ հակոսնեայ անհե-
թեթութիւններով զժուարացնելու նպա-
տակ ունի իր հանելուկներուն լածումը,
երբ կը գրէ «Աստուած՝ զող, երշշն՝ ան-
կունք, Մարգարէն՝ սուտ» առեղջուա-
ծային շարագրութեամբ, և ո'չ թէ Աս-
տուած, երէց կամ Մարգարէ անարգելու,
նուաստացնելու կամ արհամարհելու հա-
մար :

Շիրակացիի «Մրախճականներուն» մա-
սին Խըլովեանի զիտուգութիւնը մեզի զար-
մանք կը պատճառէ, քանի որ զինքը գի-
տենք իրը ուշիմ և կարող նկատու : Աշ-
խարհիկ հեանքի խրախճանք, կիրուփում
երբեք չէ արդիուած եկեղեցական Հայ-
րերէ, կը բաւէ որ ատեկա կատարուէր
պատշաճութիւնն և չափաւորութեան
սահմաններուն մէջ . ճիշտ այնպէս՝ որ կը
ցանկար Շիրակացին : Քրիստոս իսկ Կա-
նայի հարսանիքին խնճոյքին մասնակից
եղաւ : Ո'չ մէկ ատեն Շիրակացիի զիտա-
կան բարձր ըմբռումները զինքը զաղըե-
կան բարձր ըմբռումները զինքը զաղըե-

